

ԽՕՍՔ ԸՆԴ ԱՐԵՓԱԿԱՆ



Ա.

Դուն շօշափելի բարիք ես ու գեղեցկու-
թիւն, նախնիք ի գուր չէին պաշտեր քեզ:

Առանց քեզի հիւլէն՝ որ դուրեանդ ման-
բանկարն է՝ չի՛ շարժիր աշխարհի վրայ:

Դուն Արագուրիւնը բազմապատկեցիր ժա-
մանակով եւ ստեղծեցիր Տարածութիւնը:

Դուն Տարածութիւնը բաժանեցիր Արա-
գուր՝ամբ եւ ստեղծեցիր ժամանակը:

Դուն հրաշալի Ո՛ջմն ես, որովհետեւ պատ-
նա՛նս ես բոլոր շարժմանց:

Երկինք, հող ու ծով յորմեհետէ գոյացան
եւ ձեւ առին՝ միատարր պարզ եւ բազմատարր
բաղադրեալ անշունչ մարմինները քեզ ծծելով
կենդանացան:

Ալիքներուն ներքեւ ի լիւզ եկան անբիւ
ձուկեր, օդին մէջ քեւաբախեցին բիր բո՛-
նազգիներ եւ երկիր խայտաց շնչաւորեալ նիւ-
թին անհամար եւ աստիճանաբար բարձրացող
ներկայացուցիչներով:

Նախամարդը մերկօրէն ծունկի եկաւ ա-
րարչութեանդ առջեւ, քեզմով եղաւ տեսանելի
եւ քեզմով ջերմացաւ:

Եւ որպէսզի կեանքը քեզը ըլլայ ու տա-
նելի՛ մարդկային սիրտն օժտեցիր անպարա-
զիծ հորիզոններով, եւ սէ՛րը հաստատեցիր
հոն, պատկերիդ համաձայն, համակ լո՛յս եւ
ջերմութիւն:

Կը փախչի քառսէն, կը փախչի մահէն, ու
դէպի համատարած այս գեղեցկութիւնը, դէպի
քեզ, դէպի կեանք կը դիմէ ամէն շնչող տարր:

Վարդերը կ'ուզեն բուրել, արտոյտները՝
դայլայլել, մարդը՝ բերկրիլ, ֆառագայթնե-
րուդ տակ:

Բացասական յատկութիւններ չունիս դուն,
տերեւներուն կանաչը, քոչնոց երգին քաղց-
րութիւնը, մարդուն առողջութի՛ւնն առանց
քեզի չեն կրնար ըլլալ:

Անհասանելին՝ աստուածութիւն է, մար-
դիկ հետզհետէ կը տապալեն աստուածութիւն-
ներ:

Յայժմ ո՛չ ոք կըցաւ տապալել քեզ, որով-
հետեւ ի՞նչ է լոյսը, կամ ի՞նչ ես դուն, յայտ-
նի չէ տակաւին:

Ա՛հ, ուշացի՛ր յայտնութենէ, ուշացի՛ր,
որովհետեւ Աստուածութեանց ամենէն բարին,
ամենէն անյիշաչարն ամենէն ներողամիտն ու
ամենէն գեղեցի՛կն ես դուն:

Միա՛կն ես՝ որուն դէմ տրտունջ կարելի չէ
ընել:

Իմաստնագոյն նախնիք ի գուր չէին պաշ-
տեր քեզ:

Բ.

Դուն գուարքագին ա՛ջֆն ես, բացուած
եր՛լրագնդիս տրտմութեան վրայ:

Ինչ որ կազմալուծեալ է՝ կը ձեւակերպես,
ինչ որ հեղուկային՝ կը շոգիացնես:

Արցունք ու մահ կը ստկան քեզմէ, որով-
հետեւ դուն համակ ժպի՛տ ես ու կեանք:

Մեծագոյն քշնամիդ մո՛ւթն է, գոր կը հա-
լածես անդադրում եւ կոխէն դուրս կուգաս
մի՛շտ յաղթական, պայծառակերպ գեղեցկու-
թեամբ:

Երբ ֆառագայթներդ դադրիս ուղղահայ-
եաց արձակելէ եւ զանոնք սփռես շեղակի,
ցուրտը կը պատէ աշխարհ:

Բայց դուն ցուրտին ու մութին գոյութեան իրաւունք տուած ես, որպէսզի անոնք ինք աւելի սիրելի կացուցանելու իրենց պարտքը հասուցանեն:

Սպասումին քաղցրութիւնը ինքզինքն ուսած եմ մարդիկ, որովհետեւ յուսախաբ չես ընել գանձում:

Ոսկի աշուն - հրաժեշտի բարեւ, նախշուն-գարուն բարեգալստեան ողջոյն ունիս դուն:

Ի գո՛ւր Քանք եւ Լափիւս կ'ըսենք թէ դուն քառսին վերջ տուիր ինքզինքն կեդրոն հոջակելով նախնական միգամածին, թէ դուն ամբողջութիւն ես, մոլորակները ինքզինքն անջատուեցան կեդրոնախոյս ուժով եւ այնուհետեւ սկսան իրենք իրենց շուրջ եւ շո՛ւրջ դառնալ սրբնքաց:

Ի գո՛ւր Հիւլէնս եւ Նիւրքն կը խիզախեն մին՝ կոհակային, միւսը՝ հիւլէարձակման իրենց տեսութիւններով իմաստիղ մատչելու:

Ի գո՛ւր նախընթաց եւ Ինտագայ անթիւ իմաստուններ, կամագոր եւ քրտնաքոր, կը դատին:

Անոնք կը շողակրատեն: Մինչդեռ դուն կը շարունակես փայլիլ միշտ բա՛րձր, միշտ բարեբա՛ր ու կենսատու:

Հիւանդին դե՛ղ ես դուն, տնանկին՝ օնախ, պանդուխտին՝ հայրենիք:

Ո՛վ արեգակն, ծագէ՛ եւ ի՛մ վրայ, ծագէ՛, որովհետեւ ինքզինքն կեանքս կը զգամ հանոյալիւր, ինքզինքն ներդաշնակութիւնը կ'ապրիմ:

Ողորդէ՛ գիս նառագայքներովդ, փարատէ՛ տրտմութիւնը սրտէս:

Տե՛ս՝ վիրաւոր եմ ես, անտուն եւ անտարական եմ ես:

Զրկուածները կը դիմեն ինքզինքն՝ որպէսզի մտնան իրենց ներկան, որովհետեւ դուն ա՛յնքն ես՝ բացուած երկրագնդի տրտմութեան վրայ:

Գ.

Խոնարհագոյն միաբնիկ կենդանիներէն մինչեւ բարձրագոյն մարդը՝ բոլոր աստիճաններով՝ անհաշուելի ժամանակներէ ի վեր կը վայելեն ինք, անոնք կ'անցնին, եւ դուն կը շարունակես նառագայքել խաւարահալած եւ յորդահոսան:

Մա՛րդն աստուածացաւ, թէ Աստուած մարդացաւ. հասարակ մահկանացուներուն տրուած չէ իմանալ, բայց դուն գայն տեսար իր ամենաբարի աչքերով ու սրտով՝ որ «սիրեցէ՛ք զիրար» կ'աղաղակէր և սակայն գայն խաչեցին:

Դուն տեսար դժոխքին բոցերով մոռնալած Տանթի դէմքը:

Դուն տեսար հոգիներու մէջ սուգուող Շէֆափի աչքը:

Դուն տեսար ամէ՛ն դասակարգի եւ ամէ՛ն իմացակալութեան պատկանող մարդիկ:

Մին՝ ատեց, ուրիշ մը՝ սիրեց, մին՝ քանդեց, ուրիշ մը՝ շինեց, մին՝ գրպարտեց, ուրիշ մը՝ դրուատեց, բայց բոլորն ալ անցան անվերադարձ, անցա՛ն:

Դուն գտնուեց բոլորն ալ սիրեցիր, նշմարիտ Աստուծոյ մը պէս, ո՛չ մին գրկեցիր բարիքներէդ, որովհետեւ անոնք ծա՛ծ էին բանաստեղծ կամ երգահան, գիտուն կամ նկարիչ, ռեբազորձ կամ բարեբար, սուրբ կամ մեղապարտ, հերոս կամ դաւաճան:

Իրաքանչիւր ոք հպատակեցաւ իր խառնուածքին:

Ոմանք իրենց գրի՛չը տուին, ուրիշներ՝ իրենց սուրը, ոմանք իրենց դրա՛մը տուին, ուրիշներ՝ իրենց սիրտը:

Իսկ ես ի՞նչ քրի, ոչի՛նչ:

Ուրեմն ի՞նչ բանի կը սպասեմ, — կատարները կը խայտան ամպերէն վեր, արեգակին համբոյրներուն տակ:

Յառա՛ջ, բող նախահայրերս ամօք չզգան զիս ծնած ըլլալուն համար:

Յառա՛ջ, բող ո՛չ արցունք, ո՛չ արիւն, ո՛չ մահ ընթացքս կասեցնեն:

Յառա՛ջ, բող ես ըլլամ գաղափար, բող ես ըլլամ միութիւն եւ ինձմով բազմութիւնները գործնան:

Թող երկնի ու երկրի երկունքն իմ մէջ տեղի ունենայ եւ ծոցէս ծագի վահա՛գն, արե՛ւ - աչքերով եւ հրեղէն ծամերով:

Թող ես բաժնուիմ ամէնուն՝ եւ մնամ ամբողջական:

Թող ես շարժիմ՝ եւ սակայն ըլլամ անանջական:

Գ.

Կ'ուզեմ որ իմ ու քու մէջ, ո՛վ արեգակն, ուղիղ համեմատութիւնը յաւերժանա՛յ:

Կ'ուզեմ որ կեանքս համակ բարիք ու գեղեցկութիւն ըլլայ, ժամանակ, տարածութիւն եւ ոյժ կ'ուզեմ ունենալ:

Կ'ուզեմ որ միտքս ոչինչէն շարժուն տարրեր ստեղծէ. երկրաբանակ, ծովագնաց թէ երկնաբոյսի:

Կ'ուզեմ որ արարածներս մէկ-մէկ սիրով աստղեր, մէկ-մէկ սիրոյ առաքեալներ ըլլան, նոյնիսկ նահատակուելու գնով:

Կ'ուզեմ որ անոնք դիմեն ինծի, ինչպէս կեանքի միակ աղբիւրին:

Կ'ուզեմ որ էութիւնս ըլլայ գերակայ աստուածութեան պէս խորհրդալիք:

Կ'ուզեմ շողալ ա՛յնքան առատահոս, եւ ա՛յնքան անխտիր՝ որ ո՛չ ոք տրտնջայ ինծի դէմ:

Կ'ուզեմ որ խաւարը փախչի առջեւէս եւ իր յայտնութեամբ արժեւորէ զիս միայն եւ ապա պարտուի լուսաւորութենէս:

Կ'ուզեմ որ կարօտեալներս գտնեն զիս եւ աշուն ու գարուն եղանակներս ամբողջացնեն:

Կ'ուզեմ որ բանգէտները զիս մեկնաբանե-

լով դատին, մինչ իմ աղբիւրներս շարունակեն կարկաջել:

Կ'ուզեմ ըլլալ վէրքերու բալասան, ցրտահարներու ջերմութիւն, արտափուտածներուն՝ դրս՛խտ վերագտեալ:

Կ'ուզեմ որ շնչող բոլոր տարրերը շարք առ շարք, փափաք առ փափաք դիմեն ինծի եւ անցնի՛ն, իսկ ես՝ դեռ ո՛յժ ունենամ ուրիշներու համար:

Կ'ուզեմ ժխտական եւ մեղապարտ բոլո՛ր էակներու հանդէպ անսահման ներողամտութեամբ սոգորուիլ:

Կ'ուզեմ լուսաւորել մտքեր եւ սրբել սիրտեր, որպէսզի անոնք ներդաշնակին դիմեն:

Կ'ուզեմ որ արարածներս ա՛յնքան բարձրանան՝ որ գերերկրային էակներ ծնանելու ըլլան ատակ:

Կ'ուզեմ ամէն առաւօտ ծագիլ երանգներու բիրաւոր մեղեդիներով եւ ամէն երեկոյ սուգուիլ կարմրաշառայլ վեհութեամբ, մարդկութիւնն ունենալով շրջանիս կրկնութեան ակնդէտ:

Կ'ուզեմ որ իմ ու քու մէջ, ո՛վ արեգակն, ուղիղ համեմատութիւնը յաւերժանա՛յ:

ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՅ

ՎԵՆԵՏԻԿ, 1936